

հարուած մ'էր անոր անշարժութեան: Ուրովհետեւ, — պէտք է ըսել, — չէր այն մեծ գրական յեղափոխութիւններէն՝ որոնք իրենց հնարչին հետ չեն մտնիր. եթէ կ'անհետանան՝ բայց դարերէ վերջ: Լամոնիերու սահմանը՝ լինելունն էր. ազդեցութիւնին ալ հոն սահմանափակուեցաւ: Քանի մը սրտերու խոհերն էին, որ բանի մը սրտեր յուզեցին. — այսչափ: Ուէն տեղ բնութիւնը կայ, բայց ամէն կողմ լին չկայ: Գուլիհ, Սաութէյ, օրինակ իմն, բանաստեղծ էին, եթէ չնէր ալ տեսած շըլլային:

Հ. Ղ. ԲԻՒԿԵՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ

ՏԻՔԵՐԻՍԻ ՆԱԻԱՎԱՐՆ

(Շարունակութիւն տես էջ 124)

Գ. Լ. Ռ. Ի. Ժ. Թ.

ԱՍՊԱՏԱԿՈՂՆԵՐԸ

Հերոնիմոսի մեկնելէն տարի մը վերջը՝ նոր նոր դժբախտութիւններ սկսան նեղել Հոովմը, և կը սպառնային երթալով դեռ աւելի նեղել զայն: Ապրիկոս փրկանքը ընդունելով քառուեր էր Տոսկանա, և կը սպասէր հոն որ Սնորիս կայսրն ընդունի իր դրած խաղաղութեան պայմանները. բայց Սնորիս կամ չու եւս ըսել՝ իր պաշտօնեայն Ունիպիոս չուզեց ընդունիլ գանձը: Այստեղէն զայրացած՝ նորէն ճամբայ ելաւ գէպի Հոովմ և կանգ առաւ ի Պորոս, Տիբերիսի գետաբերանին աջակողման վրայ կառուցուած տեղ մը, որ շատ հոյակապ գործ մը կը թուէր սքանչելի կերպով շինուած՝ ճախնախուտ երկրի մը վրայ, փրփուողէլ ալիքներու սաստիկութեան դժմադրելու համար, ուսկից քանի մը աւերակներ միայն կը մնան այժմ:

Սոքն առաջինէն շատ աւելի ահաւոր կերպով սկսաւ այս անգամ, և Հոովմայեցիներն փրկութեան ու է միջոց մը չունենալով՝ ստիպուեցան նոր հրամանատար մ'ընտրել Ապրիկոսին կողմէն առաջարկուած իրենց:

Ենթակոյտն հարկադրուեցաւ զուրի ծով գրթացի թագաւորին կամքին և ընտրեց Ատալոսը, որ Ոսրոսիսին կողմէն իբրեւ քաղաքապետ զըր-

կուած էր Հոովմ: Թամիկ ժողովուրդն մղեցին ցնծութեամբ և ծափահարութեամբ ընդունեցաւ նոր հրամանատարին կողմէն իրեն առաստածն: Նուած պարգևները, և յիմարեցաւ տեսնելով կրկիտական խաղերը և մրցումները՝ որոնք մեծ հանդէսով տեղի ունեցան Փաւեսան ամփիթէաւորին մէջ:

Ատալոսի ընտրութիւնն սակայն շատ անհանդանցաւ քորտոնեաներուն, վասն զի անոց չէին կրնար սիրով տանիլ այնպիսի հրամանատարի մը տիրապետութեան, որ հեթանոսութեան մէջ կրթուած ըլլալով՝ միայն Ապրիկոսին հասցոյք մ'ընելու համար երդումով հրաժարեր էր աստուածներու կրօնքէն, և մկրտուէր էր արիոսեան եպիսկոպոսէ մը, և այսպէս՝ հեթանոսութեան մտեր կը հերետիկոսութեան ծոցը, առանց բան մը կրօնցնելու իր նախնի կրօնքէն: Իսկ այս բանիս ավագոց մը տալու համար՝ այնպէս ըրաւ որ նորէն հաստատուին հեթանոսական մեհանաներն, և գրաւներու վրայէն շնչել տալով Քրիստոսի փաճազրով՝ խաչանշան դրօշը՝, անոր տեղ կոթել տուաւ հոովմական յաղթանակին առասպելախառն գրոյցը:

Մինչդեռ այսպիսի դէպքեր Հոովմայ խաղաղութիւնը կը վրդովէին, անդին մեր պատմութեան գլխաւոր անմիջներու վիճակն շատ լաւ էր: Կղզոյիտն և Վաղերիա այլ եւս չէին ողբար Մարկեղոսի բացակայութիւնը, վասն զի իրենց ցաւն բաւական մեղմացեր էր և համբերութեամբ կը սպասէին անոր վերադարձին: Կեղոսն ալ նոյնպէս առաջուան պէս մեղամաղծու չէր, վասն զի այս առաջին անգամն ըլլալով երջանկութիւնն կը ծափէր անոր, իր երիտասարդական երեւակայութեան առջեւ ներկայանալով երջանիկ ապագայ մը:

Մելանիան ալ միտքը դրած ըլլալով Երուսաղէմ երթալ, մեկնելէն առաջ կ'ուզէր ապահովուած տեսնել իր պաշտպանեալներուն երջանկութիւնը, ուստի իր հարստութիւններուն մէկ մասը թողքոց վաղերիային, և տեսնելով միանգամայն օրիորդին վրայ Կեղոս Փուլզիոսին ունեցած սիրալիք զգացումը, առաջարկեց իրեն որ անոր ձեռքն ուզէ. սակայն պատրուին ազնուական գողազութեամբ մը լեցուած՝ մեծեց պատրիկոսուոյն ըրած այս թախանազան առաջարկը, չուզելով հարուստ հարսի մը ծախսով ապրիլ՝ երբ ինքն այնքան աքաղաղ էր:

Մելանիայի կրկին ու կրկին աղաչանքներն պարապի պիտու էլլէին, եթէ Ասիլա՝ որ օրէ օր մահաւոր ռոռը կը մտնանայ՝ չթախանաճէր երիտասարդին՝ որ ընդունի իր թողուցած մտաւ՝ գութիւնը, որպէս զի ինքն ալ մեռելէն առաջ ապահովուած տեսնելով իր բարեկամուհիին որդւոյն ապագայ երջանկութիւնը՝ գոնութեամբ սրտի աւանդէ իր հոգին:

Կղզոյիտն ամենայն ուրախութեամբ ընդունեցաւ պատրիկին առաջարկը, և օրհնելով աս-

1. Monogramma.
2. Labaro.

տուածային բարութիւնը՝ ինքզինքը անարժան կը համարէր իր ապագայ թոռնիկներով շրջապատած մտնելու:

Նոյնպէս Վաղերիան այլ չափազանց ուրախացր էր, և կ'երազար երկաթատեսե երջանիկ ապագայ մը: Իրեն Դեկտեմբի վրայ ունեցած սէրը չէր այն ինչացնոր և վիպասանական կիրքերէն, որոնք կը ծնանին ու կը մեռնին՝ ստուած թողով սիրտը, այլ ընդհակառակն յազգայնի վրայ ճիմտուած զգացում մ'էր, որ ուղղակի առաջ կու գար կրօնքէն. զգացում մը՝ որ չի մարիր երեսասարգութեան և զեղբկութեան անցնելովը, վասն զի հոգւոյն բղիտմն չի կրեր մարմնոյ ազդեցութիւնը և չ'ենթարկուիր յաբոութեան:

Իրջանիկ, խաղաղ և իր երախտագրութեամբ առ Բարձրեան՝ երկու նշանածնիկ կը սպասէին այն օրուան, յորում քահանայ մը պիտի պատկէր իրենց ամուսնութիւնը. բայց Աստուած իր անցնելի կամեցող ուրիշ կերպ սահմանած էր. կոյսնյուռ լուսեղէն պատկն պէտք չէր վերնայ Վաղերիայի թուի մագերտ վրայէն, և պէտք էր հանգչիլ իր գերեզմանի վրայ:

Օր մը իրիկուան դէմ՝ Դեկտեմբ Գեյանիայի տունն եկաւ, երբ պատրիկուհին կը պատրաստուէր դուրս ելլելու՝ հոգեվարքի մէջ գտնուող Ասելային այցելութեան երթալու համար:

— Կ'աղաչեմ, Մեանիհա, անէղ դուրս մի՛ ելլիր. այս գիշերս արհեստի պիտի ըլլայ Հոռովմայ համար. Գոթացիներն սպասուածից առաջ կու գան ասնակոխ ընելու համար մեր նախնեաց երկիրը, բոս Դեկտեմբը յուզուած ձայնով:

Վաղերիա գոյնը նետց. կըզգոտ գոզաց իր որդւոյն և իր բարեկամներուն համար, իսկ Մեանիհան աչքը երկինք վերցնելով՝ վրայ բերաւ:

Թող Աստուած պաշտպանէ իր տաճարները և արբազան կուսանքներու սպաստանարանները: Բայց աղէ զրուցէ ինծի, ապահով ես բսածիդ վրայ. ո՞վ բսաւ քեզ գայն:

— Այս բանս ինծի կ'ըսեն Հոռովմայ ամէն անկիւնի մէջ տիրող ամայութիւնն և սարսափն: Բագմաթիւ ընտանիքներ անապարանքով կը փախչին և կ'երթան Կ'ապաւիտի լաւտիտի մէջ: Ոմանք իրենց թանկագին առարկաները կը պահեն գաղտնածածուկ թաքստոցներու և կամ հոս յաղակ չիբիմներու տապաններուն մէջ, և ա. մէկքն ալ կը զարհուրին բարբարոսներու յափշտակութիւններէն:

— Աստուած իմ, ի՞նչ պիտի ըլլայ մեզի, գոչեց Վաղերիա, իր երկշոտ նայուածքը պատրիկին աչքին մէջ սեւեռելով:

— Աստուածային նախախաճութիւնն կը մրտածէ գմբէ, բոս Գեյանիա. բայց ամէն պարագայի մէջ՝ ես պէտք եմ երթիմ հոգեվարքի մէջ գտնուող բարեկամուհու ջով, նոյն իսկ եթէ հարկադրուիմ հոն երթալու համար Գոթացիներու խուճաղուծ ամբոխին միջէն անցնելի: Իմ երկար ճամբորդութիւններու մէջ Աստուած միշտ ազատած է զիս մեծ վտանգներէն. ես բանէ մ'ալ չեմ վախեր, վասն զի լիուլի հաւատք ունիմ իր պաշտպանութեան վրայ:

Այ զք համարանկեցաւ դիմադրել պատրիկու-

հույն կամքին, և Դեկտեմբ ինքզինքը պատրաստական ցցուց անոր ընկերանալու, խոստանալով նորին վերադառնալու, որպէս իր ներկայութեամբ քաշալեթի թէ՛ ծերեր և թէ՛ օրիորդը:

Երբ պատրիկուհին իր բարեկամներէն բաժնուելու վրայ էր, յանկարծ ծառայ մը վրայ հասնելով՝ իմացուց անոր թէ՛ տարակներով բեռնաւորուած սայլ մը, որոնց ինչ ըլլալը չէր տեսնուիր վերադառնալով ըր ծածկուած ըլլալուն պատճառաւ, մտած էր անդատակը, և թէ՛ լաւ տեսնեան Տաճարին քահանաներէն մին կ'ուզէր խօսիլ Մեանիային հետ:

Քիչ վերջը պատկառելի դէմքով ծերունի մը ներկայանալով պատրիկուհույն, բոս անոր աբազարաւ:

— Բարեպաշտ տիկին, մեր Գերագոյն Հոգւոյն կողմէն կու գամ քեզի իմացնելու՝ որ տանդ մէջ գառուի տեղ մը պահես Լատերանեան Տաճարին սրբազան և թանկագին սպասները: Գոթացիներն եկած հասած են մեր դուռը. Ալարիկոս կանխաւ իմացուցեր է, որ թէ՛ եկեղեցիներն, թէ՛ կուսանքներու նուիրական ասպատանարանները, ինչպէս նաեւ սինկղիստոսներու տուններն անբըռնաբարելի պիտի մնան, բայց ո՞վ կրնայ վստահի անոր խօսքին: Անոր խուճաղուծ ամբոխին ընչապիտութիւնն արդէն ամենուս յայտնի է. այդ սրբապիծներն մարքերին դրած են որ եկեղեցիներուն մէջ անպարկէ գանձեր կան, ուստի կը դողաւորի համար անտարակոյս աւելի հոն պիտի խուճեն՝ քան թէ՛ սինկղիստոսներու տուններուն մէջ:

— Բայց ո՞ր պիտի ծածկեմ այդ սրբազան սպասները. մի՞թէ արժանի՛ եմ ես գանոնք տանս մէջ պահելու:

— Քեզմէ աւելի արժանաւոր ուրիշ կին չկայ, պատասպանեց քահանայն. քու տունը Աստուծոյ տունն է, վասն զի հոն կը բնակի սրբուհի մը: Դու սինկղիստոսի մը որբեալուի ես, ուստի տանդ սինկղիստոսի գաւթին մէջ կախէ հանգուցեալ փեսայիդ տոհմական կնիքը, բարբարոսներն զայն տեսնելով՝ ոտք չեն կոխեր հոն: Բայց ժամանակ կը թուի, ասպատակողներն վայրկենէ վայրկեան կու գան կը մտնեն և, ուստի շուտ ըրէ՛ ընդունէ սրբազան սպասները. Անլաւիս և բարեկամներն փութացին իշուան անդատակը, և քահանային ու ծառաներուն օգնութեամբ՝ սայլէն վար առին սրբազան սպասները, որպէս զի տանին տեղաւորեն գառնոք տանը. մենէն ծածուկ սենեակներէն մէկուն մէջ զբոնուող մեծ դարանի մը մէջ:

Քահանային մեկնելէ վերջը՝ պատրիկուհին Վաղերիային յանձնեց որ իր բացակայութեան ատեն պահպանութիւն ընէ այդ սպասներուն, և յետոյ ինքն ալ մեկնեցաւ գնաց:

— Կ'աղաչեմ դարձի, Դեկտեմբ, դարձի շուտով, որդեակ կ'եմ, քու ներկայութիւնը վաղերիան վախէ պիտի ազատէ, բոս Կողդոն:

— Կը դառնամ, հայր, եթէ թողու զիս Ասելայ:

— Մի՛ մտածեր զիս, Դեկտեմբ, վրայ բերաւ Վաղերիա, և ինչ որ գէպ ի բարեբարուհու ունե-

ցած պարտականութիւնը կը թելադրէ քեզ՝ գայն բրէ՛, և երեսի վրայ մի՛ թողոր գանիկայ իր յեւտին վայրկեաններուն մէջ։

Մեկանիս և պատրիկն հասնելով Առեւլային քով՝ հոգեվարքի մէջ գտան գանիկայ, այնպէս որ Կեկոս չկրցաւ շուտով բաժնուիլ անկէ, թէ և սիրուն կը թելադրէ իրեն շուտով վերադառնալ Վաղերիային քով։

Առեւլային հոգեվարքի մէջ գտնուած գիշերն (կոտորոսի 24 էր, Քրիստոսի 41) թուականին, ազետաթի գիշեր մը Հոովմայ համար, յորում՝ ինչպէս կ'ըսէ Սուրբ Էրեոնիմոս, « Այն քաղաքն որ բոլոր աշխարհս գրասած էր, պէտք էր նաև ինքն ալ գրասուիլ »։ Արիտեսաններու մատնուշութիւնն բացաւ դռները թնամուտն առջև. վայրագ բարբարոսներու խտանիճալանճ ամբոյն մը՝ ծալախ արեան, յայփշուակութեան և ամէն տեսակ բռնաբարութիւններու, Ալարալի գոնէն խուժեց մտանակայ փողոցներուն մէջ, որոնք Տակիստոսի ժամանակէն Հոովմայ ամենէն նեղ և աղտոտ ճամբաներն կը համարուէին, ուր կը գտնուէին մեծաւ մասամբ ազրատ ժողովրդեան բնակարաններս։ Դանէն քիչ հեռու կը տեսնուէին Ալաուստիտի չքեղ պարտեզներն, զարդարուած այն աւէն գեղեցութիւններով ինչ որ կրնայ ստեղծել արուեստն։ Այնպէս ասպատակողներն իսկոյն վազեցին յարձըրկեցան հոն, և ինչ որ կրնային հետերնին տանիլ սկսան կողոպտել գանուքը. շախչակեցին և ծայրատեցին արմանները, և ստառնայական մոլեցնութեան մը գետնը տապալեցին և աւերեցին ձեռքերուն տակ ամէն բնկածը, և յետոյ սկսան դեռ աւելի առաջ մտուիլ, բայց նեղ փողոցներով այն յարիւրիթոսի խեղճ տուններուն մէջ քիչ կամ ոչինչ բան գտնելով՝ կրակ տուին անոնց ամենուն։

Այդ կողմի բնակիչներն զարհուրած սկսան խուռովին փախչիլ աւերիչ խուժքին առջեւէն, իրենց հետ տանելով ահարոյ սարսափը Հոովմայ կեզորոսին մէջ. և այն ժողովուրդը՝ որ կը պարծենար այնպարհիս իբրև ամենէն կտրիճն՝ հիմայ անզնէ և սարսափահար կը փախչէր անոնց առջեւէն, զորս զողացուցեր էր անցեալ դարերու մէջ. տխուր վիճակ մարդկային իրերու։ Դան հաղորէն կը բարձրացուի և արագօրէն կը խուսարուի. և չկայ աշխարհիս վրայ բան մը՝ որ իր զագաթնակէտը հասնելէն վերջը նորէն վարչէնէ։

Գահալիժող հեղեղի մը պէս Գոթացիներն տարածուեցան բոլոր ճամբաներուն վրայ, և սկսան սպանելով ու կողոպտել. ամենէն հոյակապ յիշատակարաններն և հրաշակերտ արձաններն անգամ՝ զեւծ շնացին բարբարոսներու կործանիչ հարուածէն։

Եկեղեցիներն՝ որոնք առաջուց իբր անբռնաբարելի ապաստանարաններ յայտարարուած էին, մասամբ մը յարգուեցան, թէ և անոնց մէջ ալ կը գտնուէր առատ հուռնք արքան և բռնաբարութեանց, վասն զի հոն ապաւինէր էր խուռն

բազմութիւն մը կիներու, տղաքներու և սրբական կուսանքներու։ Գծբախտաբար այնպէս չեղաւ նաև սկիզբնուսներու տուններուն։ Գոթացիներն մոլեգին ազարակներով յարձըրկեցան աւոնց դէմ, և դռները կտորելով՝ կատաղաբար խուժեցին անդատաններուն մէջ, և սանդղուսներէն վեր վազելով՝ ձեռքերին վասած ջանքերով՝ սկսան պրպտել սենեակները, թատրոն դարձնելով գանոնք սոսկալ բռնաբարութեանց, և բոլորովին արիւնլուայ և ասարներով բռնաւարուած՝ նորէն ետ դարձան, որպէս զի առաջ տանին իրենց աւերիչ ընթացքը։

Ամենէն աւելի վայրագ խուժքի մը գոտի կեցած էր երկայնամօրուս և գիտախու մարդ մը, որ շատ վարժ կ'երեւէր Հռովմայ ամէն ծակուծուկ տեղերուն, և կ'առաջնորդէ իր արքանակներուն ամենէն հարուստ պատրիկներու տունները. այս անիծեան գոթացի չէր, իր գուներուն յեղուն կը խաւէր, և անոնց հետ միասին մի և նոյն հայրենիքն ունէր. մատիչ էր այն երկրին՝ ուր ինքն ծնած էր, և կը բերէր հոն աւերուած, և կտորածին մէջ անոր դէմքն հրդէներու բոցով լուսաւորուելով՝ կը թուէր իբրև անկեալ հրեշտակն, չարութեան ոգին։

Որն լուսարնալու վրայ էր՝ երբ Մեկանիայի սիւնազարդ գաւթին առջև կանգ առաւ երկայնամօրուս մարդուն խուժարուժ ամբոյն, որ ամբողջ գիշերը զուարճացեր էր արիւնհոգեթանաբար Նոյն վայրկիներն Կեկոսն ալ՝ որ Առեւլայի տուներն էր գտնար՝ հոն կը հասնէր։ Դանուած էլ իրտասարդ կարճ ճամբով մը կրցէր իր պոծիլ Գոթացիներու ձեռքէն, և հետևելով վագեր հասեր էր հոն, ուր տեսնելով յանկաջը բարբարոսները՝ որ կը կտորէին իր սիրելոյն բնակած տան դուռը, խէջը զիւնց գնաց, և ձեռքը գէնք մը շունենալով՝ անոնց վրայ յարձըրկուց և կամ ինքզինքը պաշտպանելու, խոյացաւ թնամարներուն մէջ, իբր թէ պիտի կարենար ցրուել գանոնք իր սպանակակ ձայնով։

— Թող ինկայ հոովմայեցի՛ն, գոչեց երկայնամօրուս մարդը, առանց գիտնալու թէ որուն կը հրամայէր մահը։

Դոյն վայրկենին Կեկոս վիրաւից ընկաւ գետնի, բայց ինկեալէն առաջ թելեքը երկեցիցնելով դէպ ի Մեկանիայի տունը՝ գոչեց.

— Մնաց բարով, երջանիկ երագներս. մնաս բարով, Վաղերիա՛։

Վաղերիայի անունն խուժարուժ ամբոյնի առաջնորդին ականջն հասնելով՝ շուտ մը ծոցեաւ և վիրաւորաւից վրայ՝ անոր ու՛ր ըսելով իմանալու համար. և սահա յանկարծ սուպուտի աղաղակ մ'եղաւ անոր շրթուներէն, տեսնելով հոն այն վեհանմն երիտասարդը՝ որ երբեմն իւր կեանքը ազատէր էր։

Այդ աղաղակն աչքերը բանալ տուաւ նաև հոգեվարքի մէջ եղող երիտասարդին, որ ճանչնալով Գոթացիին, ըսաւ անոր մարտ ձայնով.

— Մարկեղոս, ես կը ներեմ՝ քեզի ... Երանի՛ թէ Վաղերիան ալ ներէ քեզ իր նշանածին սպանութիւնը։

Առջինէն դեռ աւելի սրտանճմիկ աղաղակ մը

1. Ս. Հերոնիմոս առ Եւտառքիա. Թղթ. Խեւ.

հնչեց չորս կողմը. մոլորեալի յուսահատական շարժումով մը ձեռքերը գլխուն վրայ դրաւ . յետոյ սեւեռեալ նայուածքով և շփոթած մտքով անապարական փախուստ մը տալով՝ անհետաճաւ անկէ։ Զուր տեղ Գոթիացիներէ մէկը անոր ետեւէն վազեց, վասն զի անկարելի եղաւ իրեն անոր հասնիլ։

Մարկեղոս կ'երթար Մելանիային տունը՝ որպէս զի իր քույրը իւջ պարզիկուհւոյն քովէն, սակայն իր խառնիճաղանձ ամբօրն բնաւ բան մը չէր գիտեր իր այս ծրարի մասին, բաց ի անկէ՝ որ իր ետեւէն վազող էր. ուստի Գոթիացիներն կարծելով որ այդ տան մէջ ճոխ աւար կա՞յ՝ սկսան դարձեալ կործանել դուռը։

Մինչդեռ Գեկոս վիրալից պառկած էր սիւնազարդ գաւթին ներքեւ, նոյն պահուն վաղերիսն ալ Միլոսին հետ միասին կեցող էր այն սենեակը, ուր պահուած էին սրբազան սպասներն։ Օրհորդն ստիպեր էր կողոզիսը և ծառաները՝ որ երթան հանգիստ պահելուն, ապահովքընելով զանոնք որ վախնալու բան չկար, քանի որ Մելանիայի տունն իրբեւ անբռնաբարելի նկատուած է. սակայն ինքն չկրնարով քնանալ՝ մինչև վերջը հսկողութիւն ըրաւ այն թանկագին սրբազան աւանդին՝ զոր իր պահպանութեան յանձնը էր պատրիկուհին։

Այն աղետալի գիշերն՝ յափտնեական կ'երեւնար խնճ օրիորդին. աւարառուներու վայրագ գոռում գոչումներն և զոհերուն հեծեծանքներն իր ականջին հասնելով՝ սարսափահար կ'ընէին գինգը, էւ թէպէտ ամառուան ամենէն առք ժաւանակն էր, սակայն նա իբր թէ ցուրտէն կը դողար, և զուր տեղ կ'աթօթէր, վասն զի հեռաւոր շառաչիւնէն կը ցրուէր իր մտքին։ Արշալոյսն կը լուսաւորէր պռնիկին խոր խաւարէն, և իր աղօտ մթնշաղ լոյսերն կը թափանցէին սենեկին մէջ, ուր գտնուող լապտերին լոյսն մարելու մօտ էր։ Վաղերիս երկարատեւ նստած կենալէն յոգնած՝ ոտքի ելաւ և թզուկին մօտեւնալով՝ ըսաւ անոր.

— Քիչ տանենչ արեւն պիտի ծագի, և ո՞վ գիտէ քանի քանի հոգիներ՝ որ երէկ իրիկուն տեսան անոր մարը մտնելը՝ այս առաւօտ պիտի չտեսնեն ծագիլը, և անոր ճառագայթներն պիտի լուսաւորեն անբակնեղու կոյտ մը։

Վաղերիս դէմքը ծածկեց և օտտոիկ տիրութեան մը մէջ ընկաւ . յետոյ սարսափէն վեր ցատեց և դեպ-դեպին դարձած՝ զոչեց.

— Ըսէ՛, Միլոս, կը կտարէն դուռը։
— Աստուած իմ, կատաղ գմեզ, զոչեց թզուկն, ծուրը դնելով թաշելութեան մ'առջեւ։

Երթալով դեռ աւելի կը լուսէին հարուածներն և կը հնչէին վաղերիայի սրտին մէջ, որ առանց լքանելու՝ գնաց զոչեց քովըստ սենեակի դուռը, որպէս զի թնդիւնն չարթնցնէ իր հայրը։ Եւ ահա երեք ծառաներ սարսափահար դէմքով սենեակը մտնելով՝ զոչեցին.
Գոթիացիներն կը յարձըրկին տան վրայ, կորուսուած հեց։

Վաղերիս վայրկեան մը ապշած, դողդոջուն և սարսափահար մնաց, բայց շուտով ինքն իրեն

զալով՝ հրամայական ձայնով մ'ըսաւ ծառաներուն.

Պահուելոսեցէք պատշաճօին մէջ գտնուող արձաններուն ետեւը, և դու, Միլոս, գնա բաց սիւնազարդ գաւթին դուռը, այլ ես պարագ է ամէն դիմադրութիւն։

Այս խօսքս արաստանելու առեն՝ վաղերիայի դէմքն կ'արտայայտէր լի հաւատքով սրտի մը ազդուութիւնը . սո՞՞՞գոյն էր և գեղանի, նա՞՞՞ յուսածքն դէպ ի երկինք դարձուց, յետոյ աչքերը պտրտցուց չորս կողմը, և տեսնելով ինքզինքը միայնակ, վասն զի ծառաներն անոր խօսքին հնազանդեր էին, պատէջ վար առաւ իսպնութիւն մը, և զայն ձեռքին մէջ սեղմելով՝ կեցաւ դարանին առջեւ, որուն մէջ կը գտնուէին սրբազան սպասներն։

Այս միջոցին Միլոս ամբողջովին բացեր էր սիւնազարդ գաւթին դուռը, և անապտակին մէջ մուգեզօտէն խուճող Գոթիացիներէն մղուելով՝ ընկեր էր հոն որան սեմին վրայ։

Քարբարոսներն կատապարս յարձըրկեցան սանդուկներուն վրայ, և զոհ կամ՝ աւար ձեռք ձգելու համար սկսան իր-պտել ամալի սենեակները, բայց բան մ'ալ չկրցան գտնել, վասն զի Մելանիա բնաւ մեծարժէք բան չուէր իր տանը մէջ, և որուն ամալութիւնն օտտոիկ զարմանք պատճառեց աւարառուներուն, որոնք քիչ մ'ալ առաջ երթալով՝ հասան սրբազան սպասներու սենեակը, բայց յանկարծ ապշած մնացին հոն զրան սեմին վրայ։

Այդ սենեկին մէջ բնաւ կահկարասի չկար. պատերն միտադոյն էին, յատակն և ձեղունն նոյնպէս սեւեակ, և անկեան մը մէջ կը գտնուէր ոսկէզօծ փայտէ մեծ դարան մը, որուն առջեւ կանգուն կեցած էր սո՞՞՞գոյն դէմքով սպիտակազգեստ կին մը, ձեռքը դէպ ի առջև երկընդունցած և իսպնութիւն մը բանած . ինչպէս թէ ուզէր անով ինքզինքը պաշտպանել։ Կորածազ արեւն ձեղունի ճեղքուածքի մը միջէն անցնելով՝ կը ցուլտար այն սպիտակափայլ արարածին վրայ՝ բուրբելով զանիկայ լուսեղէն պատկով մը։

— Ուրուական մ'է՛, աղաղակեց հիւսիսային աւելորդապաշտ որդիքնեղէն մին։ Այդ աղաղակին վրայ, այն մարդիկներն որ անայայլակ կը մնային թնշամոյն առջև և բանէ մը չէին վախնար, ես քաշուեցան։ Այդ աղաղակն իսկոյն բերնէ բերան անցնելով՝ անոնցմէ շատերն առանց բան մ'իսկ տեսնելու՝ գնացին իրենց ընկերներուն ետեւէն, որոնք յանկարծական զարհուրանքէ մը բռնուած՝ փախան հեռացան անկէ։

Մինչդեռ խոճամուճ ամբօրն Մելանիային տունէն միկնելու վրայ էր, նոյն պահուն կը վերադառնար նսեւ այն Գոթիացին՝ որ պարագ տեղ Մարկեղոսին ետեւէն զնացեր էր, գիտնալով որ հոն էր իր առաջնորդին քրոջ տունը, և տեսնելով հոն իր ընկերները, վախցաւ որ ձախորդ գրիպուած մը պատահած չըլլայ։ Վայրկեան մը մէջ կտրեց անցաւ անապտակը, և ամէն դէն պրպուելէն վերջը՝ հասաւ այն սենեակը, ուր վաղերիս դեռ կեցեր կը սպասէր սրբազան սպաս-

ներուն առջեւ, զորս իր ներկայութեամբն ազա-
տեր էր անարատներու ձեռքէն:

Նորեկը տեսնելով՝ խեղճ օրիորդն նորէն գո-
զաց, բայց աներկիւղ մնաց իւր տեղը:

— Մի վախեր, սպիտակափայլ կոյս, քիչ ա-
տենէն պիտի գայ եղբայրդ, և այս վայրկենէն
ես պաշտպանել պիտի տամ այս տունը, որպէս
գի շնտեսան անոր իմ գիտակից ընկերներս,
բաւ Գոթացին քաղաքավար կերպով:

— Եղբայրս ձեզի՜ հետ է, գուցէ վաղերիս
ստակացած. յետոյ ցաւազին գայրութեով մ'անել-
ցոց. գնահ ըսէ անոր, որուն հետ դժբախտաբար
մի և նոյն մայրն ունեցած եմ, որ չգայ հոս,
եթէ չ'ուզեր ստակալի անէ՞ք մը հանել տալ ծն-
րունս մը չրթունքէն. . . . Էս չեմ ուզեր իմ
հայրենիքս թշնամիներուն պաշտպանութիւնը,
բայց եթէ դու կ'ուզես քու պահակից ընկերնե-
րէդ անելի գութ ցուցնել վրաս, այնպէս ըրէ որ
ես պահուած և հրաշքով պատուած այս սրբա-
զան սպանները չ'ինկանս պիղծերուն ձեռքը:

Վաղերիայի դէմքն այնպէս վսեմ՝ երևոյթ
մ'առեր էր, որ Գոթացին յարգանք մը զգաց
գէպ ի այդ տկար կոյսն. և հլու հպատակ տը-
ղու մը պէս՝ իսկոյն հեռացաւ անկէ:

Վաղերիս միայնակ մնալով՝ սաստիկ ցաւի մը
մէջ ընկաւ, բայց յետոյ իր հայրը մտածելով՝
արիւհացաւ, և անգրաստակ իջաւ Միլոսը փնտռե-
լու համար, որպէս զի այնպէս մը ընէ՜ որ հա-
ւատարմի թգուկն Մարկեղոսի զայտեսան սպա-
սէ, և երբ անիկայ հասնի՝ թոյլ տայ անոր
կողոզիս վարորդին ներկայանալու սպասա-
կողներու զգեստով:

Այդատական իշնելով՝ խեղճն նայուածքը չորս
կողով պարտցուց, և դիպուածով իւր աչքերն
գարձան դէպ ի սիւնազարդ գաւիթը. և անհ
ասագին աղաղակ մը հաննց տեսնելով հոն Մի-
լոսը՝ որ ծնրազիր կու լար Դեկոսի դիակնացեալ
մարմնոյն քով. յետոյ ջիգձգական զողէ մը բրու-
նուելով, առանց արցունք մը թակփելու, և առջեւը
պտակած մեռելէն աւելի գունատած, շիտակ կե-
ցաւ թեւերը առջեր երկնքնուցուած. իր ցաւն սար-
սափ կ'ազդէր, և նոյն իսկ պիտի յուզէր խստա-
սիրտ հոգիները. յետոյ ձեռքերը իրարու կցեց,
և ծուկկի վրայ գալով՝ գոչեց.

— Աստուած ամենակալ, զօրութիւն տուր
իմծի քու գերագոյն կամքդ օրհնելու:

— Նորաբողոք՝ թփիկն ընկաւ դարանոր կազ-
նին առջեւ, բաւ զողորշուն ձայն մը, որ
հնձկտանքով կը կրկնէր Գեկոսին ուրիշ անգամ
արտասանած սոյն խօսքերը. կողոզիսը ձայնն էր,
որ քունէն արթնենալով՝ պարագ տեղ փրն-
տներ էր իր ազլիկը, և զգտնելով զանիկայ՝ ան-
գաստակն իշեր էր, հոն ալ նայելու համար:

Արեւն իր չողշողուն ճառագայթներով կը լու-
սաւորէր Ղուզմայ անբակները. Գոթացիներն
յոգնած արեւային շուսյոտութենէ՜ այլ եւս չէին
փնտռեր աւար, և իսառնիթուն կը շրջէին համբա-
ներուն մէջ: Անոնցմէ շատերն անցան Մելանիա,
յի տան առջեւէն՝ առանց իշխելու ներս մտնել,
վասն զի Մարկեղոսի բարեկամն հոն պահպան-
ներ դրած էր. սակայն զարմանքով կանգ առին

և սկսան նայիլ դէպ ի սիւնազարդ գաւիթը՝ ուր
ծերունի մը, օրիորդ մը և թգուկ մը ծնրազիր
կ'ազօթէին արիւնլուայ դիակի մը քով:

Գ.Լ.ՈՒՍ Ի .

ՍՐԲԱԶԱՆ ՍՊԱՆՆԵՐԸ

Ապատակութենէն երկու օր վերջը՝ Ղուզմայ
երևոյթն շատ տխուր էր. մա՛նն տեղ կը տես-
նուէին Գոթացիներուն բրած անբուժները, ու
րոնք քաղցին մէջ սաղին անդին ցրուած՝ այլ
ևս բուժարտութիւններ չէին ընել, այլ զիտվ-
ցած՝ պատեղազմական երգեր կ'երգէին, և ա-
վիզցփեղ կատակներ կ'ընէին փողոցներուն մէջ:
Անչափ անբուժներ տեսնելով՝ ծածուկ խոյնի
խայթ մը խոցեց Ալարիկոսի սիրտը, այնպէս որ
ուզեց մա՛նն կերպով դարման տանել հրած չա-
րիքին, բայց այլ եւս ծամանակն անցեր էր.
Ուստի գայրացած և մտածելով զպտուէր կայ-
սերաց պալատին սրահներուն մէջ, իր փիպագ-
ններուն զագգոթակէտն հասած՝ ինքզինքը տրտու-
մ կը զգար, և ըրած յաթնահասկն՝ նուստս և ողոր-
մելի կը թուէր իրեն, վասն զի յաղթեր էր ան-
զէն մարդիկներու, և իր խուժարուժ ամբոյնն
Ղուզմայ սրբազան հողին վրայ արեան անջնջե-
լի հեւքեր միայն թողուցեր էին:

Ալարիկոս չորս կողմը հաւաքելով իր բանա-
կին գլխաւորները՝ պատուիրեց անոնց՝ որ սանձ
զննեն Գոթացիներու վայրագութեան, և սպառ-
նացաւ խօտի պատճէն ով որ համարձակի նո-
ւն յափշտակութիւններ ընելու: Այսպիսի պա-
տուէրներ տալէն վերջը՝ տեղեկութիւն հարցուց
Մարկեղոսի մասին, բայց ոչ ոք կրցաւ որոշ բան
մ'ըսել, բայց միայն զիտուոր մը պատմեց անոր՝
թէ հռովմայեցի երիտասարդն յանկարծակի մը-
տային խելագարութենէ մը բռնուելով՝ անսպա-
րական փախուտով մ'անհետացաւ. ասկէ գատ
զիտուորն տեղեկութիւն տուաւ Ալարիկոսին նաեւ
վաղերիայի և անոր պահպանած գանձի մաս
սին:

Գոթացի գինուորին պատմութիւնն իսկոյն
մտածուիլէն մ'արթնցուց Ալարիկոսի մտքին
մէջ, նա իր չափազանց խորամանկութեամբն
մտածեց որովն ետ գրածնի տալ սրբազան սպա-
ները ուսկից որ բերուած էին, և միանգամայն
ամենուն ծանուցանել զանոնք պահպանող կու-
սանին անուրը, որպէս զի ստով իրեն շահի
քրիստոնեաներուն համարութիւնը և չափով մը
իջեցնէ խուժարուժ զօրքերուն վայրագութեան
պատճառաւ անոնց զրգուտած աստեղութիւնը:

Նոյն ատուտեց Ալարիկոս իր բազմաթիւ ու-
ղեկիցներով մէկտեղ գնաց Մելանիայի սունը,
և մինչզեզմ վ'անցնէր Աւենտինը Ուլատիներէն բած-
նող ճամբայէն՝ այդ պահուն կրցաւ տեսնել թէ
որքան անբուժներ ու շրջող էր ծանրանային
իր խոյնի վրայ, և զանոնք տեսնելով՝ գոռոզ
աշխարհակալին զուրիս խոնարհեցաւ և ինքզին-
քը նուստ գցաց, և արցունք մը կաթեցաւ իր

աշփերէն՝ որովք բնու լացած չէին: Յաւագին է յաղթուողին արցունք, բայց զեռ աւելի զառն է սաստիկ է յաղթողինը, որ կու յայ իւր յաղթութեան ջրած աւարածներուն վրայ:

Պատրիկուհւոյն տունը հասնելով՝ Ալարիկոս ուզեց առանձին ներս մտնել, և երբ անոր անդատակէն կ'անցնէր՝ զարմացաւ մնաց հոն տիրող ամայութեան վրայ, վեր իշաւ սանդղիսներէն և շատ մը ամայի սենեակներէն անցնելու երթալու տտեն՝ յանկարծ ականջին հասաւ ողբական աղօթք մը՝ որ նուազամայն հեծեծանք մը կը թուէր, յետոյ քիչ մ'ալ առաջ երթալով՝ կանգ առաւ իր աշփերուն առջև բացուող տխուր տեսարանի մը հանդէպ:

Մըբազան սպասներու սենեկին մէջ գետնի վրայ դրուած կեցեր էր Դեկոս փուլվիտի գիւկնացեալ մարմին, փաթեթուած ճերմակ սաւանի մը մէջ՝ որ կը ծածկեր անոր արիւնյուայ վէր-Փերէն, և ձեռնամած կը բռնէր յայտէ խաչ մը: Մեծեկի ոսքերուն առջև գետինը նստած էր լար Միլոս, և իրմէն քիչ մ'անդին հեծեծագին կ'աղօթէր Վղորիտ, Նշնեցեալին զլիսի կողմը ծնւրազոր կը սաղմոսէին երկու կիներ, որոց մէկը Վաղերիան էր, որ ուտերուն վրայ տարածուած մազերով՝ ցաւի մարմնաւորում մը կը թուէր, միտն ալ Մեկնիան էր, որ իր Ասելու գարեկամուհւոյն աշփերը զոցնելէն վերջը՝ դարձեր եկաւ էր տունը, ուրիշ դիակնացեալ մարմնոյ մը քով աղօթելու համար:

Ալարիկոս չհամարձակեցաւ վրդովել այս յուզարկաւորական հսկումը, և երբ ետ դուռնալու վրայ էր, պատրիկուհւոյն յանկարծ տեսնելով հոն անոր ներկայութիւնը, նշան ջրաւ որ դուրս ելլէ, և յետոյ անպարեց նախ ետունէն հասաւ քովնստի սենեակը, որպէս զի հարցնէ, թէ

— Ի՞նչ էս դու, օտարական.

— Ալարիկոս, պատասխանեց Գոթացի թագաւորն, իբր թէ այն անունն՝ զոր սովոր էր զոտոգտեմամբ մ'արտասանել, այդ վայրկեանին այրեր անոր շրթուքը:

— Եթէ դու ես բարբարոսներու առաջնորդն, ներք թեզ Աստուած այն գոհները՝ որովք ընկան քու յանցանքովդ, և թող հաշու չպահանջէ թեզմէ՝ երբ երեւնաս դու Անոր արդարութեան առանհին առջև:

Վայրկենական լուծիւն մը յաշորդեց այս խօսքերուն. հօգր Կալարիկոսին որուն առջև ամէնքն կը դողային, խոնարհաբար կեցեր էր կնոջ մը դիմացը՝ որուն լուրջ դէմքն յարգանք կ'ազդէր իրեն վրայ:

— Ի՞նչ առաջնորդեց թեզ այս տունը, ուր աղօթք կը կատարուի հիմայ քու վայրենաբարոյ զօրքերով ձեռքով՝ եղած զոհի մը համար, վրայ բերաւ Մեկնիան:

— Ես լեցեցի որ հոս պահուած են քրիստոնէական եկեղեցւոյ մը սրբազան սպասներն, պատասխանեց Ալարիկոս, ուստի հիմայ կկած եմ զանոնք իմ զօրքերուս յափշտակիչ ձեռքերէն ազատող կուսանին իմացնելու, որ այս իրիկուն՝ արեւը մտնելէն առաջ՝ անոնք նորէն պիտի փոխադրուին այն տեղը՝ ուսկից որ բերուած են

հոս: Իս կը յուսայի որ օրիորդն ալ պիտի կարենար ընկերմանս անոնց փոխադրութեան, բայց խեղճն կը հեծէ հիմայ դիակնացեալ մարմնոյ մը քով, ուստի չեմ համարձակիր այսպիսի զոհողութիւն մը խնդրելու անկէ:

— Գոհուութեան բան չկայ ճշմարիտ քրիստոնէի մը համար, երբ գործն մեր կրօնական պաշտաման պատուոյն համար ծառայելու վրայ է: Վարերիան կը հնազանդի քու կամքիդ, ես իր կողմէն քեզի կը խոստանամ այդ բանը: Այս խօսքերը արտասանելով՝ Մեկնիան կոնաւ կը դարձոց Ալարիկոսին, և զնց տորէն յուզարկաւորութեան սենեակը:

Գոթացի թագաւորն արքով հետեւեցաւ այն անվեհեր կնոջ, որ առանց զարեւուրելու իր ներկայութեանէն՝ անխոսով արիւնթեանք պատասխան տուեր էր իրեն: Ալարիկոս միտքը դրած էր որ հռովմայեցի կիներն զարգարուիլ միայն գիտեն և հասարակաց տեսարաններուն ներկայ ըլլալ, բայց Մեկնիան տեսնելով՝ բողբոլմի կարծիքը փոխեց, և համոզուեցաւ որ հռովմուհիներու կուրծքին տակ ալ կրնար բարբախիլ այրական սիրտ մը:

Մինչդեռ Ալարիկոս Մեկնիայի տունէն դուրս կ'ելլէր, պատրիկուհւոյն պատմեց Վաղերիային անոր զարուստը:

— Այս իրիկուն արեւը մտնելէն առաջ, ըսաւ օրիորդն, Դեկոսի մարմինն պիտի հանգչի գրեթեզմանին մէջ, և ես այն ժամէն այլ ես որբեւարին պիտի չըլլամ մարդու մը, և նշանով զգեստներովս պիտի երթամ երկիւտար փեսայիդ բնակարանը՝ զիկըը օրհնելու համար:

Մեկնիան սեղմեց ցուազնեալ կուսանին ձեռքը, և հեացմամբ մը նայեցաւ այս բարեպաշտուհւոյն վրայ, որուն ցաւերը կը մեղացնէր հաւատքն և կը լեցնէր սիրտը անկորուստ յոյսերով:

Երեք ժամ վերջը՝ լուռուժուն և անշուք կերպով յիշտուս Քլիդեազուս՝ կոչուած զամբարանը կը տարուէին երկու մեռելներ, որոնցմէ մէկն էր Սեւլուս պատրիկուհւոյն մարմինը, իսկ միւսն Դեկոս փուլվիտոս պատրիկիկը: Երկու կիներ և ծնր մը կ'ընկերէին յուզարկաւորութեան. և երբ նշնեցեալներն հանգչեան իբրաքո քով օրհնեալ երկրին վրայ, մնացած բարեկամներն լաւագին կ'ողջունէին գանաղը, զորս շուտ թէ ուշ՝ պիտի տեսնէին երկինքը ...:

Արեւն իր մեռնող ճառագայթները կը տարածէր հռովմական յիշատակաբաններու բարձր գագաթներուն վրայ: Անտարք բազմութիւն մը խոնովին կը հետեւէր երկայն թափորի մը՝ որ Աեմոտիկէն ճամբայ եկեր ևր զէպ Թ փալեսան ամփիթէտարիքով, անկից ալ հանդարտաբայլ ուղղուելու համար Ատտերանեան Տլամարը:

Ամենէն առաջ կ'երթային շուրջաւորու քահանանք, յետոյ կու գար ծիրանիով ծածկուած և ոսկեայ դրասանգներով զարդարուած սայլ մը՝

1. Մըբուհի Բեբեանայի Եկեղեցւոյն մէջ կը տեսնուին այս քրիստոնէական հին գերեզմանին մնացորդներն:

զոր կը քաշէին չորս ճերմակ նոյնգներ, որուն վրայ բռնուսորուած էին սրբազան սպասներն, այսինքն են, ակաբազուս սկիհներ, մազգամակեր, սոսկիէ և արծաթէ աշտանակներ ու խաչեր: Սայլին մտաէն կը քաշէին Վաղերիա և Մելանիա. օրիորդն տօնական գգեստներ հազած էր, հարսնիքի գնացող հարսի մը պէս, և իր մազերն պատկուած էին կարմրեփեան վարդերով: Վաղերիայէն քիչ մը հեռու կու գար Ալարիկոս՝ զլուխ կեցած իր բանակին գլխաւորներուն. յետոյ իւրմբուրդին կու գային նշանաւոր անձինքներ, հասարակ ժողովուրդն, կիններ, ձերեր, տղաքներ, քրիստոնէաներ, արիոսեաններ և հեթանոսներ. ոմանք ջերմեռանդութենէ մղուած, շատերն ալ պարզ հետաքրքրութեան համար և կամ Ալարիկոսին ուզելով:

Լատերանեան Տաճարին առջեւը հասնելով՝ կանգ առաւ Թափօրն, և քահանաներն սայլէն վար առին սրբազան սպասները, և նորէն թափօրով մտուցին զանոնք եկեղեցի:

Լատերանեան Տաճարն՝ որ կառուցուած է մինչեւ Տուսուլեան լեռները և Ալեքանեան բլուրները՝ տարածուող դաշտավայրին վրայ՝ իր դիրքին՝ գեղեցկութեան հետ կը միացնէր նաև զարգացործութեանց շքեղութիւնը. և իրաւամբ կը կոչուէր Սպիկղէն Տաճար՝ ստուեով, կոստանդիանոսի՝ կանգնել տուած տաճարներուն մէջ ամենէն աւելի ճոխն ըլլալուն պատճառաւ:

Ճամբան Վաղերիա բան մը տեսած չէր, միտքը բոլորովին առ Աստուած դարձուցած՝ եռանդազարն աղօթքէր էր. բայց Տաճարը մտնելէն առաջ նայուածքը չորս կողմը դարձնելով՝ զարմացումով մը դիտեց հրապարակին մէջ խոնուած բազմութիւնը. յետոյ աչքերը տեսնելով Լատիոնի լեռներուն վրայ, որոնք այդ արեւը մտնելու պահուն կապարազայն կը փայլէին բաց-կապոյտ հորիզոնին վրայ՝ սուկեզոյն ցոլացունենով սրտուած. մյուս մեծամաղձիկ և հանդիսաւոր ժամն դեռ աւելի տխրեցուց լքեալ օրիորդին սիրտը, և հեծեծելով մտածեց որ յուսացեր էր երթալ Դեկոսին հետ այդ լեռներուն վրայ. իսկ հիմայ իր նշանածն կ'ստացէր հողին տակ:

Թափօրն եկեղեցի մտաւ, և այդ վայրկենին խմբերգիներն սկսան երգել զովասանաց երգ մը, յորմէ պատասխանեց ժողովուրդն: Վաղերիա ծունր դրած էր աւագ խորանի սիւնազարդ պատեղաքամին առջեւ, և զլուրը գետին խոնարհեցուցած կու լար ու կ'աղօթէր: Յանկապոց տեսիլն ներկայացաւ իր աչքին. այնպէս երեցաւ իրեն՝ թէ կը տեսնէր Դեկոսը երկնային դասուց մէջ՝ սպիտակ պատմուճակ մը հագած, որ կը ժպտէր իրեն՝ ըսելով հրեշտակային ձայնով. « Երկրիս վրայ վաղանցիկ է ուրախութիւնն և ցաւն կարճատու. երկինքը յաւիտենական և անպատմելի են ցնծութիւնք »:

Վաղերիայէն քիչ մ'անդին սիւնի մ'եսեւ ծածկուած կնիքը էր կապարազոյն դէմքով մարդ մը, և մուրեքալ աչքերը կը սուեռէր տխուր կուտանին վրայ, երբեմն երբեմն շարժում մ'ընելով՝ իբր թէ ուզէր յարձրկիլ անոր վրայ. բայց ինքզինքը բռնեց և սկսաւ դողողալ, իրեն այնպէս կը թուէր որ Դեկոսի սպառնալից տուներն գինքը կը հալածէ: Չկարենալով դիմադրել սաստիկ յուզումին, Մարկեղոս շտապով դուրս ելաւ եկեղեցիէն և զնաց խառնուեցաւ հեթանոսներու և արիանոսներու բազմութեան հետ, որոնք դուրսը կեցեր էին:

Սրբազան երգը վերջանալով՝ քրիստոնէաներն դուրս ելան եկեղեցիէն. Վաղերիա, Մելանիա և Կողոթոս ալ դարձան տուներին, ուսմբան իրենց վրայ գրաւելով այն ամենուն յաջորդութիւնը, որոնք կը դիտէին այդ շնորհալի և բարեպաշտ օրիորդը՝ որ ազատուր էր սրբազան սպասները:

Վաղերիա զուարթ էր, դէմքին վրայ բնագաւի նշան չէր նշարուեր, և գրեթէ յափշտակուած՝ հազիւ ուքը գետինը կը կոխէր, և կարծես թէ մօտ էր դէպ ի կրկնից թուշուր: Մելանիայի տան սիւնազարդ զաւթէն անցնելու պահին՝ իր աչքերն կանգ առին Դեկոսի վէրքերին կաթկըթած արեան հեռքերուն վրայ. և հան իսկոյն վազեց անդատասկը, և աւազանի մը ջրոյն մէջ ասուի կտոր մը թրջելով՝ անով մաքրեց արեան հեռքերը: Այսպիսի ցաւազին գործողութիւն մը կատարելու պահուն՝ իր ձեռքերն լողղացին, և աչքերն արցունք մը ձեռքիցէն. նա այլ եւս ինքզինքը պանդուխտ մը համարելով երկրիս վրայ, կը համակամէր ամէն վշտեղու, և Լատերանեան Տաճարին մէջ ունեցած տեսիլն յիշելով՝ կը կրկնէր ետևագով. « Երկրիս վրայ վաղանցիկ է ուրախութիւնն և կարճատու ցաւն, և երկինքը յաւիտենական և անպատմելի են ցնծութիւնք ... »:

Վ Ե Ի Ջ Ա Բ Ա Ն

Հինգ տարի անցեր էր Նովոմայ ասպատակութենէն, և երկար ժամանակէ ի վեր Յաւիտենական-Քաղաքին թշնամին այլ եւս կենց ունեցողներուն թուրուն մէջ չէր գտնուեր. ստուտուային արդարութիւնն հասաւ անոր վրայ, և իր ծաղիկ հասակին, իր փառասիրական ծրագրերներուն և իր աղմուկայից յաղթանակներուն մէջ՝ հոգին փչեց նա կարճատու հիւանդութենէ մը վերջը Քոզնէցայի քովերը: Անոր ուզածն կատարուեցաւ, մարդիկներու ուղքն պէտք չէր կոխկուտել այն

1. Աս տաճարն շինուած է այն տեղը, որ կրթմն կանգնուած էր Պլատինոս Լատերանոսի առնէն, որ Ներոնի բռնակալութեան դէմ դաւաճանողներէն ըլլալով սպանուեցաւ:

2. Aurea Basilica. Կոստանդիանոսի կանգնել տուած Տաճարներն էր ընթ են, այսինքն Վատիկանեան, Ոստան և Լատերանեան Տաճարներն:

հոգի՝ ուր որ պիտի հանգչէր անոր դիակնացելով մարմինն։ Բողոքեցայի մօտէն փրկալից կը վազէ Իիսիէնտոն գետը։ Աւարիկոսի մարդիկներն ցամաքեցնելով անոր շուրջը, մէջը փոս մը փորեցին՝ և հոն թաղեցին անոր մարմինը և մաս մ'ալ իւր գանձերէն. յետոյ նորէն գետը վազեցրնել տուին, և փոսը փորող բոլոր գերիները սպաննեցին, որպէս զի մտադ չգիտնայ Գոթմացի թագաւորին թաղուած տեղը։ Ետոյ դարեր մնացան, և այդ գերեզմանն դեռ անծանօթ մնացած է. և նկարչական հովիտ մ'ազօտող այն գետին ափուներն վրայ հանգչող ճամբորդն կը դիտէ անոր պակնակիրտ շուրթըը, որոնք արծաթագոյն կը փայլին արևուտն ճառագայթներէն, և կ'երազէ տեսնել գետին խորը Աւարիկոսին գանձերը։ Գոթմացիներն իրենց թագաւորին մահուընէն վերջը՝ անոր յաշորդ ընտրեցին Աթաուլփը՝, որ Աւարիկոսին կիսկատար թողուցած գործառնութիւնները դարձեալ նորոգելու շահուննայի արքունիքին հետ, և ստիպուեցաւ դաշնադրութիւն ընել Անորիոսին հետ, և խտտացաւ անոր միաբան պատերազմիլ Գաղղիոյ և Ալանիոյ մէջ, որուն փոխարէն կայսրն ալ Գոթմացիներուն տուաւ Ալուեռանիան և Նարբոնիան, ուր կարեանս հաստատուի։

Աւարիկոսի մահուան լուրն երբ Հռոմ մահուան, կը պարտէ վարրոն հոգեվարքի մէջ կը զբաղուէր, և հոգին աւանդէց վաղերիայի բազկաց մէջ՝ ներելով Աւարիկոսին, որուն մահունութիւնն իրեն ծանօթ ըլլալով՝ ժամանակէն առաջ փութացուց զինքը գերեզմանն իջնել։

Կղզիոսի մահուընէն վերջը, Մելանիա և Վաղերիա Հռոմը թողով՝ Երուսաղէմ գնացին, ուր բարեպաշտ պատրիկոսին մենատան մէ լինել տուր էր. հոն պատրիկոսին և օրիորդն բնակութիւն հաստատեցին, ուխտելով Աստուծոյ այն տեղ վերջացնել իրենց օրերը։

Յունիս ամսոյն տաստիկ տար օր մ'էր, և Երուսաղէմ չափազանց տճգոյն կ'երևնար. միջնորդութն խղճուկ էր և արևուտն կիզէ ճառագայթներն դաշային աւազին վրայ գարնելով՝ հրեղէն տաքութիւն մը դուրս կը ցայտեցնէին անոր վերայէն։

Մելանիային լինել տուած մենատանն կանգնուած էր հովտին մէջ, Զիթիենաց լեռան ստորոտը, և իր չափազանց խիտ և սիւտը տեսքին շատ կը յարմարէր այն տեղոյն՝ որ լի էր այնչափ հոյակապ և սրբազան յիշատակներով։ Հովտն գուրկ էր բուսակառնութենէ, և որուն դեռ առեկ միօրինակութիւն մը կու տար գրեթէ հետուէն շղջապատող գառ ի վեր և ապաւերկ լեռանց շղթայն։ Այդ մենատը անդէ շատ լաւ ընտրուած էր աղօթմանոց մը կանգնելու համար հոն, ուր բարեպաշտ միանձնուհիներու միտքն ազատ ո՞ն է երկրաւոր կապակցէն, կը բարձրանար առ Աստուած ներանձնութեամբ և աղօթքով։

Մարդ մը թիխազոյն ասուեցաւ երկայն գրատ

1. Աթաուլփ՝ Աւարիկոսի ճեռայրն էր։

մը հագած, մէջքը շուտով մը սեղմած, գլուխը լայն գլխարկ մը դրած և ձեռքը ուխտաւորի գաւազան մը առած՝ կու գար Երուսաղէմի կողմէն։ Նա երիտասարդ էր և իր երկայն սեւ մազն կը խտանուէր երկայն ու խտանափողոր կտրուքին հետ։ Վաղերի առջևը հասնելով՝ մտադ առաւ. յետոյ դանդաղաբայ առաջ գնաց, և եկեղեցւոյն կիսափակ դուռը բանալով՝ ոտքը դրաւ սրբազան որմնապատին մէջ։

Եկեղեցին փոքրիկ էր և հողմմէական տաճարի մը ձեւն ունէր, և այդ վայրկեանի լուսաւորուած էր միայն աւազ խորանի վրայ վառուած մոմերով։ Հետուէն կը լսուէր ողբաձայն երգ մը, որ դեռ առեկի կ'աւելցնէր այդ աղօթմանոցին առիւրութիւնը. երգն շատ առոյշ էր և կը թափանցէր ուխտաւորի սրտին խորը, որ դրան սեմին վրայ շիտակ գնցած՝ բոլոր ուշադրութիւնը դարձուցեր էր երգին. յանկարծ գաւազանն ձեռքէն ընկաւ, ծուռեղեն ծալուեցան, և գետինը ծուռը գնելով՝ բորբոքած ճակատը կոթընցուց մարմանը ալ սուլաւառակին։

Այն վայրկեանի երկու մարդիկ մտան եկեղեցւոյն միջնաթեւը. մէկը Մելանիայի ծեր ծառայ մ'էր, իսկ միւսն Միլոս։ Ասոնք ոտքի ծայլերուն աղմուկը լսելով՝ ծիրազիր մարն ոտքի ելաւ և դէպ ի ծեր ծառային ուղղուելով՝ ըսաւ անոր.

— Եթէ ներելի է քեզի, կը փափազէի խօսիլ վաղերիա սրբազան կուսանին հետ։

— Թէ՛ վաղերիա կուսանին և թէ՛ բարեպաշտ որբեւարի Մելանիան, պատասխանեց ծառայ, ամենայն սիրով կ'ընդունին հոս եկող ուխտաւորները. սպասէ և երբ երգն վերջանալ՝ ես կ'իմացնեմ սրբազան կուսանին քու ներկայութիւնը։

Երես հեռաւան, և քիչ վերջը նորէն դառնալով՝ նչան ըրաւ անծանօթին որ իր տեսելու զայ, և տարաւ անցուց զանիկայ դռնէ մը՝ որ եկեղեցին կը հանէր երկայնաձեւ սրբապաշի մը մէջ, որուն պատերն զորչազոյն էին և սալալատական հեղոսի կուրծին մանր աղիտներով շինուած էր. յետոյ բացաւ դռակ մը, և զանիկայ միայնակ թողուց սենեակի մը մէջ, որ շրջապատուած էր եղեւնափայլե՛լ նստարանով մը։ Պատերին մէջակ վրայ կախուած էր յաշնութիւն մը, և այս սրբազան պատկերին ճիշդ դիմացը կը գտնուէր անգազադնձ տախտակամածներով դուռ մը։

Ուխտաւորն նստաւ անկիւն մը, և այս օրը դէպ ի առջեւ ծեօնով՝ կոթընցաւ իր գաւազանին աշօքը սեւեռելով զոց դրան վրայ. կարծես թէ կը վախճար անոր բացուիլը տեսնելէն, վասն զի տճգոյն և խտանափողոր դէմը մ'առոր էր, և իր կուրծքն հեւալով կ'իլկէր ու կ'իլկէր Գիշ մ'աստեղէն լսուեցաւ դրան ծինիներուն շառաչելը, և վաղերիան ներկայացաւ սեմին վերայ։

Կղզիոս վարրոնի դուստրն խիտ գեղեցիկ դարձեր էր, իր դէմքն հեղապակեր զը կազմէր վրան առած ճեփ-ճեփակ քողերուն, և երկայնին անդորրութիւն մը կը տեսնուէր անոր վրայ. անոյշ ժպիտով մը ողջունեց նա ուխտա-

ւոր՝ որ բոլորովին զողորուն Յապետի էր իր տեղը, և քաղցր ձայնով մ'ըսաւ անոր.

— Մտա եկուր, վասն զի վանական կանոններս կ'ազգելուն ինձ այս դունէն անդին անցնելու, և քո՛ ինձի թէ՛ թէ՛ կ'ուզես խղճ կնոջմէ՛ մը՝ որ երկար տարիներէ ի վեր աշխարհէս անշատած կ'ապրի:

Այդ անուշիկ ձայնը լսելուն պէ՛ս ուխտաւորն առաջ մղուեցաւ. յետոյ խոյանալով զէպ ի սբբազան կուստան, գետին ընկաւ ծնրադիր՝ գոչելով.

— Աւրջ բան չեմ՝ ինչորեք բայց միայն քու ներողութիւնդ, ո՛վ վազերիս:

Վազերիս թեւերը զէպ ի երկիրք բարձրացոց, ըսելով անպատմելի ուրախութեամբ.

— Եղբայրդ իմ ...:

— Ազէ՛, ներէ հայրենիքի մասնչին, Գեկոս փուլվիտը պայանդին, աւելցոց Մարկեղոս արաստաւից:

Վազերիս չէր գիտեր որ իր նշանածին մահն ալ իր եղբոր խղճին վրայ կը ծանրանար. սոսկ կացած՝ յանկարծ ետ քաշուեցաւ. բայց յաղթելով վայրկեանական ստովոմին, ձեռքը դրաւ իր առջև ծնրադիր կեցող ապաշխարողի գլխուն վրայ՝ ըսելով.

— Եղբայր, ես կը ներեմ՝ քեզի:

— Շնորհակալ եմ քեզ, քորիկ, ըսաւ Մարկեղոս, ուրախալից զէպով գետնէն վեր ելլելով: Չափազանց սրտամոխիկ էր այդ երկու դըժբախտներուն խօսակցութիւնն, որոնք մեղանչեր ու կերբ էին աշխարհէս մէջ, և հետո իրենց հայրենիքէն՝ այնչափ տարիներ վերջ՝ նորէն զիրար կը տեսնէին մննաւոր վառքի մը շրջապատին մէջ:

Մարկեղոս՝ կողորոսին ցաւալի պատմութիւնը լսելէն վերջը՝ պատմեց թէ՛ ինչպէս Ալարիկոսի մահուանէն յետոյ թողուցեր էր Գոթացիները և զգշացեր իր մեղքերուն վրայ, և միշտ հաւածուած Գեկոսի ստուերէն՝ զոր խղճի խայթն կը ներկայացնէր իր երեսակայութեան առջև, իր հարստութիւնները ազդատներուն բաշխելով՝ մեկներ էր զէպ ի Երուսաղէմ, որպէս զի հոն վազերիս ներէ իրեն Գեկոս փուլվիտին մահը:

Ուխտաւորին պատմութիւնը աւարտելէն վերջ, Վազերիս իր ուրախութեամբ մասնակից ըրաւ նաև Մննախան, որ Մարկեղոսին աղաչեց ընդունել իրենց մննաստանին ճամբորդներուն ըրած սովորական հիւրասիրութիւնը:

Մարկեղոս շատ օրեր Յաց Աիթնենաց լեռան հովիտը, և յետոյ մեկնեցաւ անկէ՛ որպէս զի երթայ միայնութեան մէջ քաւէ իր մեղքերը:

Վազերիս չհամարձակեցաւ ևս կեցնել զանիկայ իր դիտաւորութենէն. բարեպաշտ կուսանն կրօնգիրքը բոլորովին անշատեր էր ո՛ր և է երկուսուր բաղձանքէ, և կ'ուրախանար մտածելով որ երկնաւոր արքայութեան հրճուանքներուն մէջ նորէն պիտի տեսնէր իր սիրելիները, և այլ եւս անբաժան պիտի թար իր եղբորմէն:

Միլոս՝ որ միշտ հաւատարմութեամբ հետեւած էր իր տերուհոյն, անոր առաքինութիւնը չուներցաւ, և սաստիկ լացաւ երբ Մարկեղոս իրենցմէ բաժնուելով զնաց Բեթղեմէմ, որպէս զի

հոն բնակող Հերոնիմոսէն արձակուեալ ընդունի իր մեղքերուն ...:

Շատ տարիներ վերջը՝ Մննաւ Մովսէս անապատէն անցնելով Երուսաղէմ զնացող ուխտաւորներն կը պատմէին ապաշխարողի մը խօստակրօն կեանքի մասին, որ կ'ապրէր անպատող արմաւենիի վր ստորադը գտնուող խրճիթի մը մէջ՝ կոշտ գրատ մը հագած. սա ինքն էր Կեկոսի սպանողն, հայրենիքի մասնչին, որ այդ տխուր տեղունն առանձնութեան մէջ կը քաւէր իր մեղքերը:

Թրգմ. Հ. Եփրեմ Վ. ԱՐԱՒԱՍՏԱՆ



ՀԱՅՅԱՍՏԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

ԲԱՆԱՍՏԵՆ ԵՊՈՒԹԻՒՆԸ

ՍԱՐՍՈՒՆԵՐ

Դեռ նոր կոխած կեանքի դաշտին դաւարները՝ « Սարսուռներ »: — Երիտասարդ ըրանաստեղծը, փայլուն ապագայով մը մտազարդ, զանոնք ինքնարարարը չէ զգացած. — այդպէս շուտ. — այլ կեանքն զգալ տուած է: Ու նա ստիպուած է, շուրջը պատած իրականութիւնը պատմելու համար, կենաց գրքին մէջ գրելիք էջին առաջին բարը « սարսուռներ » ո՞վ սկսելու: Այս ըսել չէ, սակայն, որ իր ճնարը գանոնք երգելու համար եղած է: Ո՛ր « Ինձմէ հետեւ. . . անաւոր և տեսնել քեզ »: Բայց « սարսուռներ » զգալուն ալ իրաւունք ունի, վասն զի « Գարնան ծաղիկն ուղիսին կըրնայ զէմ զնել »: Իսկ այդ « ուղիս »ը, այդ « անաւոր » տեսիլը, որ իր սիրտը կը ճանկտուէ, վիշտն է. . . հայրենիքի: Իր սիրտը կոկոնն է, վաղուան բոյրը. — վիշտը՝ սարսուռն է, խորշակն է որ պիտի թոյլ չտան անոր բացելու: Պիտի կըրկնէ՛, ուրեմն, « Սարսուռներ » ու նոր երգիչն ալ « Լիւսիադ » ի բանաստեղծին հետ, թէ « իմ ճնարս աւելի հոչակաւոր պիտի ըլլայ քան թէ՛ երջանիկ »: Եւ իր համար ճամբայ մ'ընարած է, որուն վրայ « Խըն-

1. « Դեռ նոր գրքի մեծ նովան մէջ իմ քայլեր »:
2. « Երիտասարդ՝ բայց շուտ ճանցած շատ բաներ »: